

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ՀԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան Հազարկին հարիւրամեակի առաջի Հայրապետական համանաւ տարւոյս ընթացքին հրատարակուելիք Փողովածուի համար յատկապէս մեր կողմէ պիտի պատրաստուի ուսումնաավութիւն մը Աստուածաշունչի օօթանասնից յունարէն թարգմանութեան, ինչպէս նաև այն սկզբնական օրինակի մասին որուն վրայէն կատարուած է հայերէն թարգմանութիւնը, բայց նախ քան զայս, կը փափաքիմ ծառոթութիւններ տալ հնագոյն այլ թարգմանութիւններու մասին հետեղութեամբ Սթրազզուրկի Համալսարանի ուսուցչապետ L. Dennofeldի: Հին կոտակարանի արամական թարգմանութիւններէ վերջ, կը դնենք Արևելան եկեղեցիներու թարգմանութիւնները և որոնցմէ վերջ Աստուածաշունչի լատին թարգմանութիւնները:

Ա. ԱՐԱՄԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. Ընդհանրական կամ կցուածոյ բանի. — Հին կոտակարանի երեխնի կատարուած թարգմանութիւնները մի միայն յունարէն և լատիներէն թարգմանութիւնները չեն: Ուրիշներ ալ կարեսը համարուեցան և նախ նոյն իսկ Հրէից համար: Ինչպէս որ Աղեքսանդրական հրեայայք չէին հասկնար երրայեցերէնը, կային նաև պաղեստինեան և բարելոնեան հրեաներ որ ունէին միենայն վիճակը: Այս վերջնոց մօտ, արամերէնն էր որ տարագրութենէ սկսեալ տակաւ առ տուկու յաջորդեց անոնց ազգային լիզուին: Այս չափով որ կը դադրէր երրայեցերէնի գործածութիւնը, Օրինաց և մարգարէից հանրային ընթերցումը անոնց անհասկնալի կը դառնար, այնպէս որ անհրաժեշտ էր անոնց մէկ թարգմանութիւնը ունենալ:

Վասն զի առաջին անգամ պէտք էր Սինակոններու ընթերցումներու հասկացողութիւնը զիւրացնել և թէ արգէն մէծ նմանութիւն մը կար երրայեցերէնի և արամերէնի միջնէ, անմիջապէս չձեռնար-

կուեցաւ անոր, ինչպէս կատարուեցաւ յունախօս Կրէից համար զրաւոր ճշգրիտ թարգմանութիւն մը, Բերանացի թարգմանութեամբ մը գոհ կ'ըլլային, երբ պաշտամունքի ընթացքին պաշտօնեան յանպատրաստից կը յօրինէր: Միշնայի համաձայն, հրապարակային ընթերցողը կամ թարգման մը կը կրկնէր արամերէն ընդգամատեանին իրագանչիւր համարը երրայեցերէն կարգաէ յետոյ, մինչ մարգարէական ընթերցուածներուն համար թարգմանութիւնը կը կատարուէր երեք համարներու խումբով: Այս թարգմանութիւնները կը կրկնուէրն ընթերցուածներով, մէկ կամ երեք տարիներու միննոյն կանոնաւոր շրջանի մը համաձայն, ի հարկէ անոնք մամականի ընթացքին հետ ստացան հաստատուն և աւանդական մէկը: Շատ ըշնական էր որ երկար ժամանակէ յետոյ անոնք հաստատուեցան զրաւոր կերպով, այնպէս որ անոնք մինչեւ այսօր պահուած էն: Արամերէն թարգմանութիւնները մասնաւոր նկարագիր մը ունէին, իրենց առաջին նպատակն էր երրայական բնագիրը՝ ընթերցումէ յետոյ, հասկնալի գարձնել անոնց՝ որ արամերէն կը խօսէին: Անոնք երրայեցերէն համարներուն արամերէնի պարզ թարգմանութիւնները չէին. անոնք բացատրութիւններով կ'երկարին և յետոյ կը յանգին ստոյդ մէկնութիւններու: Իրենց մասնաւոր սեսին համաձայն, ունին նաև մասնաւոր անուն մը, և կը կոչուին թարկում: արամերէն բառ մը որ նախապէս կը նշանակէր թարգմանութիւն, բայց այս մասնաւոր պարագային իր կիրառութեան հետեւանքով, իսկոյն կը գառնայ մէկնարանութեան հօմանիչ մը:

Խիստ զժուար է թէ բերանացի և թէ զրաւոր արամական մէկնարանութեանց ծագման թուականը ցոյց տալի Շատ իրաւացի չէ սաբրիական աւանդութիւնը որ նեեմի լ. 8ի վրայ հիմոււելով սովորութիւնը կը բարձրացնէ նեեմիի ժամանակ. վասն զի տարագրութենէ շատ վերջ, երրայեցերէնը կը խօսուէր և կը հասկուէր: Արամերէն թարգմանութեան մը պէտքը զդալի եղաւ միայն Յիսուս Քրիստոսէ առաջ վերջն զարերաւն, և թէ երկար ժամանակ երրանացի կիրառումէն յետոյ, ան զրաւոր հաստատուեցաւ: Փարիսեցի դպիրները նոյն

իսկ բաւական հակառակորդ էլն գրաւոր խմբագրութեան։ Այս պարագան յայտնի կ'ըլլայ Թարկում պարունակող գրքէ մը, Թալմուտի մէջ կը պատմուի թէ Յորբայ գրքին Թարկումը տարուեցաւ Ս. Պօղոսի առաջին ուսուցչին Դամաղիելի, երբ ան նստած էր Տաճարին աստիճաններուն փայտ ան անմիջապէս հրաման կուտայ որմնալիքի մը՝ որ կ'աշխատէր մօտենը, իր շինած պատին մէջ հիւսի զան։

Ուրեմն քրիստոնէակոն առաջին դարու կիսուն կար Յօսբայ զրքին Թարկումը, որովհետեւ այս զիրքը ամեննէն նուուզ կարգացուածներէն էր, կարելի է ենթազրել թէ անտարքակոյս կայլին նաև Թարկումներ ուրիշ գրուածքներու: Խաչին վրայ մեռնող մեր Տէրը Քրիստոս 21րդ Սազմասին սկզբնաւորութիւնը յիշելու համար (Մաթ. Ի. 46, Մթկ. Ժ. 34) քանի մը հեղինակներ իրաւամբ կ'եղրակացնեն Սազմասարանին արամերէն բնագրին զոյութիւնը:

Թարկումները որ պահուած են, իրենց արգի ձևին մէջ, մեր թռւականին Բ. կամ Դ. զարէն առաջ չեն. սակայն Հնդկամտականին և Մարգարէլից Թարկումները հաւանաբար միծ մասամբ քրիստոնէութենէն առաջ են, վասն զի քրիստոնէից դէմ յարուցուած վէճները անոնց մէջ գոյութիւն չունին:

մարգարէիրպութիւնները հոն ջնջուած են: Յաճախ նոյն իսկ Աստուած բառը փոխուած և դրուած են Փառի, Բան և այլն բառերը: Ծննդոց Գ. 15, Խթ. 20, Թուոց Խթ. 17 համուբներուն մէջ մեսիական իմաստը զօրեղ կերպով չելաւած է. վերջին երկու հատուածներուն մէջ մեկնիչը ներմաւած է նոյն իսկ Մեսիստ անունը:

Գրաւոր Թարկումները ծնունդ առած
ևն Պաղեստինի մէջ, իրենց լեզուն արե-
մտիան արամերէնն է, բայց, որովհետեւ
Փարիսից անոնց կիրառութեան կը
հակառակէին, պաշտօնական նկարագիր
մը չեն ունեցած: Այս իրացութիւնը կը
բացատրէ թէ Յերոնիմոս և ուրիշ Հայութ
որ յարաբերութեան մէջ էին Պաղեստինի
ուսաբիներուն հետ, երբեք չեն յիշատա-
կեր գանոնք: Բարեխոնի մէջ, ընդհակա-
ռակն, կը գործածուէին Սինակոնիերուն
մէջ ու միծ յարգ կը վայելէին:

Բայոր զբքերուն արամերէն մեկնաւ-
բանութիւնները կը գտնուին, բացի Դա-
նիէլն և Եղաս-Նեեմիրէն:

2. Գլխաւոր Թարկումները, Հեղահանեաիք Թարկումները, Անհրաժիշտ Թարկումները.—Այսպէս կը կոչուի գասն զի բարեկանեան Թալմուտին մէջ ըստած է. Եկամուռ Անքէլսոս Օրինաց Թարկումը խմբագրեց ու ար-

բի եղիազարի և առքը Յեսուսի խորհուրդ-
ներուն համաձայն (Եփսուս Քրիստոս մէկ
դար գերջ), Բայց Պաղեստինին եւ Թալմու-
տի համեմատական հատուածին մէջ Անքէ-
լոսի տեղ կը Կարդացուի Ակիւզաս։ Աս
ըստ է թէ ստուգիւ Ակիւզասի յաւնարէն
թարգմանութեան երկու հատուածներուն
վրայ է խնդիրը։ Ստոյգ բան մը չենք զի-
տեր այս Թարգումին ոչ թուականին և ոչ
ալ Կեղինակին մասին։ Նայելով իր բո-
վանդակութեան և իր լեզուի նկարազին,
մեծ մասամբ Հին Կտակարանի ժամանակի
հութիւն ունի և իր որոշ ձեռք յետոյ ըս-
տացած է քրիստոնէական Բ. զարուն։
Պաղեստինի մէջ զրուելով մեծ հեղինա-
կութիւն մաստց է Բարեկոնի մէջ։
Բոլոր Թարգումներէն ամենէն կարեռը
եղած է ան Բաւական հաւատարմագրի թամաք-
ը հետեւ Երրայցիկէն բնադրին։ Իր ըս-
տագիրը տարբեր մասնայատկութիւնները
կը յայտնուի, ինչպէս Եօթանանախիցին մէջ,
մարգակիերպութիւնները հան ջնջուած են։
Եաճախ նոյն հսկ Աստուած բառը փօխուած
և դրուած են Փառը, Բան և այն բառերը։
Ենինոց Գ. 15, կթ. 20, Թուոց իր. 17
համարներուն մէջ մեխական իժամասը զօ-
րեղ կերպով շշտուած է։ Վերջին երկու
հատուածներուն մէջ մեկնիչը ներմուծած
է նոյն հսկ Մեսուս անունը։

Թարկում առև Յոնարանի, որ կը կոչ-
ուի նաև Երուաղիսի Թարկում. — Եատ ա-
ւելի նոր է քան Անքէլոսի Թարկումը: Ա-
նոր մէջ յիշուած Զ. և է. գարու անձեռ-
որ և զէպքերու ակնարկութիւններու հա-
մաձայն, ան խմբագրաւած կը կարծուի
600 էն յետոյ: Առ ունի նաև կան ընդլայ-
նուաններ: Օրինակի համար Մանողոց Դ. 8
համարը որուն մէջ Կայէն կը հօսիրէ Ա-
րելը Պաշտերը Աշխաղայիլ առ կը պահննէ:
ուսիսուած է առանիսիսու Թիւն մու:

Սամարական Թալիում. — Հնգամատ-
եանին երբայական բնազիրին մէկ կողմը
Սամարացիները ունեին ուրիշ թարգմա-
նութիւն մը կատարուած իրենց զաւառա-
րաբառովն որ արամերէն էր: Այս թարգ-
մանութիւնը խիստ մօտէն կը հետեւ ըս-
կդընոպրին, և այս տեսակէտափ զիխաւո-
րապէս կը զանազանուի ուրիշ Թարկում-
ներէ: Սամարական աւանդութեան համա-
ձայն, ան կատարուած է Նաթանայէլ

քահանային ձեռքով։ Որոգինէս տեղեակ էր անոր և կը յիշատակէ զոյն։

Մարգարէից Թարկումը. — Առաջին եւ վերջին մարգարէներուն համար մէկ թարգաւայն կար. Թալմուտը կը վերապրէ զայն Պինդիշպէլ Յոնադանի, որ աշակերտը էր Հնոյն Հլիէլի։ Բայց այս կոչումը նուազ պատմական արժէք ունի քան անիկա որ մատնանիշ կ'ընէ Անքելոս իրը հեղինակ Օրինաց Թարկումն։ Լեզուն եւ գաղափարները շատ կը մօտեցնեն այս Թարգմանութիւնը Հնգամատեանին հին Թարգմանութիւնն, այնպէս որ անոնց ծագումը հաւանաբար կը բարձրանայ միևնույն թուականին։ Քրիստոնէից հնդէպ ո՛ եւ է թշնամական միաբ չի յայտնուիր։

Անոր Բարեխն մուտքէն վերջ, ընդգրածկուած է Թարբի Յովսէփ Պինը Շիրաչէն որ կ'ապրէր Դ. գարուն։

Այս Թարկումը բարգամթիւ հատուածներով Թարգմանութիւն մը չէ, ճշմարիտ մեկնաբանութիւն մը։

Մրացիրներու Թարկումներ. — Հքէական կանոնին երրորդ մասի բոլոր գրեանց համար մեկնաբանութիւններ կան, ի բաց առեալ Դանիէլն ու Եզրաս - Նեենիէլն։ Եսթիր համար ալ՝ կան երեք։ Անոնք ծագումով և արժէքով բաւական տարրեր են։ Ամենէն հնէնէրը Ե. գարու հնութիւն ունին, նորագոյնները Թ. զարու։ Լաւագոյններն են մեկնաբանութիւնները Առակաց, Սաղմոսաց, և Եսթիրի երրորդ Թարկումը որ ճգրտորէն կը հետեւին սկզբնական ըլնագրին։ Յորի Թարկումը կը պարտևակէ ամէն տեսակ առասպեկներ։ Աշին թղթապատճեռու։ Հառւթի, Երեմիայի Ողբին, Ժողովին, Եսթիրին (Ա. և Բ. Թարկումները), Երգ Երգոցին Թարկումները, ինչպէս նաև Մնացորդաց գրեքերուն Թարկումը ճշմարիտ մեկնութիւններ են։

Բ. ԱՍՈՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. Փեշիրոյ. — Հին Թարգմանութիւններէն մին՝ Եօթանասնիցին և Վաւլկաթային քով, արժանի մասնաւոր նկատառման, և որ ասորական ամենահին Թարգմանութիւնն է։

Իր զոյութեան նախկին ժամանակներէ սկսեալ, ասորական եկեղեցին ունէր Աս-

տուածաշունչի թարգմանութիւն մը։ Արդար թագաւորին զրոյցը կ'ընծայէ զայն սոյն իշխանին, որ գարձի գալէ վերջ քառագութեամբ Աղգէի զոր Թրիստոս զրկած էր, ասորերէնի թարգմանել տուած է Հին և նոր Կտակարանի գիրքերը։ Միշու տեղի ունեցած է թէ ուրիշ ու եւ է արեկեան եկեղեցին մէջ Ս. Գրոց թարգմանութեան մը պէտքը աւելի շատ և զօրաւոր կերպով զգացի չէ գարձած քան թէ ասորական եկեղեցին մէջ։ Պատճառը այն է որ իր անդամները որ յունարէն չէին հասկար, ի սկզբանէ անտի բազմաթիւ եղած են, վասն զի անձն Պ. Դ. զարուն չորս միլիոնի թիւ ու մը կը կազմէին։

Հին Կտակարանը թարգմանուած է նոր Կտակարանէն առաջ, զասն զի այն ձեւ որուն ներքեմ կը ներկայանան Հին Կտակարանի կոչումները որ նորին մէջ կը գտնուին՝ կ'ապացուցանէ թէ անոնք փոխ առնուած են նախապէս զոյութիւն ունեցող ասորական թարգմանութիւններ մը։ Անտարակոյս ան զոյութիւն ունէր Բ. գարէն սկսեալ։ Սմենուհին ասորական մատենագիրները՝ Ակրատ (Դ. գարու սկիզբը), Ս. Եփրեմ (※ 375) և գուցէ Բարդածան (※ 22) գործածած են զայն։ Եփրեմ կը տևանուի որ ստիպուած է անոր մասին տուլու բազմաթիւ բացատրութիւններ որ իր ժամանակին անգործածելի էին, եւ այս պատճառու անծանօթ կը մնային։

Խիստ հաւանաբար այս թարգմանութիւններ կատարուած է Եզեսիոյ մէջ, ուր արդէն 150 ին կար քրիստոնէչական համայնք մը և որ Ասորա-քրիստոնէչական գրական գործունէութեան կերպոնը եղաւ։ Ս. Եփրեմ կը խօսի շատ մը թարգմանիշներու մասին, և ասորեր զիրքերու ըլնագրին նկարագիրը ցոյց կուտայ թէ անոնք թարգմանուած չեն ոչ միւնոյն թուականին և ականականական նախականները որոշապէս կը զանազանութիւն երկորդականոններէն։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՀԻՆՈՒՅՆԻ
(Շարունակելի)